

# Ամսացումսի Էֆեմար

## Մ Ի Ի Ն Ա Տ Ի Ի

### ՈՒՄՈՒՐԸ ԲՕԼԻԹԻԳԸՅՅԵ ՎԷ ՄԵՎԱՏՏԸ ՍԱՅԻՐԷ

ՊԻՐԻՆՃԻ ՍԷՆԷ

1866 ՄԱՅԻՍ 9 ԲԱԶՄԱ ԻՐԹԷՄԻ

ՆԻՄԵՐՈ 50

Մանգուլսի Էֆեմար հափթառտ 6 եանի սենեակ 300  
նիւսիւ վերիւիւ, սենեակի գրքակէթի, բոթա փառաւ տախի  
իշխնտ օլարադ, 200 դ" օլուպ, ալթը ալըղը 100 դ" օլա-  
ճադ, վէնիւսիւսի տախի 50 տր փառայա սաթըլաճադ տրը :

Իլանաթըն պէհէր սաթըլը Էլին, պի-  
րինճի տէֆատա 3, Էրինճի տէֆատա 2,  
վէ իւլինճիւ վէ սաթիւ տէֆալարտա 4  
էր դուրուշ ալընանադ տրը :

Մէքթուպ վէ սաթիւ, Իսթանպուլտա Պադլէ Գոթուսա-  
Խարիճինտէ, գարաղօլսանէ իլէ ճամիի շէրիֆ աթա եէ-  
րինտէ քեային Շապլը Խոնընտա, Կարապետ 3. Փանոս-  
եանըն 18 նիւսիւսի օտաւընա կէսնտէրիլէճէ տրը :

ԻՍԹԱՆԳՈԼ

ԷՍԶԱՄԸ ՈՒՄՈՒՄԻՅՅԵ

|          |            |       |
|----------|------------|-------|
| Մայիս 7. | Էն Էիւքսէք | 55-14 |
| »        | » Էն աշաղը | 54-6  |
| »        | » Գարանտը  | 54-10 |

ԹԷԼԷԿՐՈՍ ԽԱՊԷՐԼԷՐԻ

Փարիս, 15 մայիս, (սապահըն սաաթ  
9 ունտա)

Իթալեա հիւճուս Իթմէք նիլէթինտէ տրը :  
Վիգթօր-Էմանուէլ պու կիւն ասկէրին գո-  
մանտաւըն տէր իւնտէ Իթմէքտէ տրը : Քեա-  
ղըտ ագճէ թէտափիւլէ չըգտըղընտան, նու-  
գուտ մէյտանտէն չէքիւլմէքտէ տրը :

Պու կիւն պօրսատան սօնրա, Ֆէնա Խա-  
պէրլէր իշիտիւլմէյէ պաշլամըն տրը : Սէյ-  
լէնտիկինէ նազարէն, Ինկիլթէրրա Թարա-  
ֆընտան, Ֆրանսա իմէրաթօրոնուս Օգսէր-  
տէքի նութգուռտան տօլալը իյգահաթ Խ-  
թէնիւլմիշ, վէ իմէրաթօրու միւշարիլէյ  
Թարաֆընտան տախի թէէմիւնաթա տայիր  
պիր ճէվապ վէրիւլմիշ տրը :

Պէլճիգա տախի, ճէնք թէտաթիքեաթը-  
նա չիթապ Իթմէքտէ տրը :

Մօնիթէօրտէ օգուռտուղուս կէօրէ, Ալ-  
մանեատա զայրէթի ալիւմէ իլէ հարպ թէտա-  
րիքեաթընա թէչէպպիւս օլուռնադտա տրը :

Փարիս, 15 մայիս, (ախշամըն սաաթ  
6 1-1 ունտա)

Վիէննա զաղէթալարընտան պիրիսինտէ  
օգուռտուղուս կէօրէ, չէհրի մէզպուր վա-  
լիսին կէօնիւլիւ ասկէր թօրլանմաւըն էմր  
Իթմիշ օլմասը հափաթիսին պինաէն, Բրու-  
սիա էլիսի չէհրի մէզպուրու թէրք իտէ-  
ճէք տրը :

Փայիս, 16 մայիս, (ախշամըն սաաթ  
7 1-1 իւնտէ)

Բրուսեա իլէ Իթալեա պէյնինտէ ագտը  
չիւրէ օլուռնա իթթիֆազըն սահի՛ օլմասը  
իտտա օլուռնադտա տրը :

Ֆրանսա իլէ Բուսիանըն, ասայիշի հալին

Իպգասը հաղգընտա գուհուրա կէլէն ճահտ-  
լարը պօշա չըգմադտա տրը :

Փարիս, 14 մայիս.

Լա Ֆրանս վէ լը Մօնիթէօր տիւ Սօար  
նամ զաղէթալար, Ավսթրիա իլէ միւքեա-  
լէմէյէ կիրիշիտիկին պէյան Իթմէքտէ տրը-  
լէր : Մէքթուր զաղէթալարա կէօրէ, Ավսթրի-  
ա, Վէնէտիլի սաթմազըղ գըմընտա քէն-  
տույէ օլուռնա թէքիլֆի րէտա Իթմէքտէ  
խէտէ, Սիլէգիա գարշըղը վէրիւլմէք Իսթէ-  
նիտիկի թազտիրտէ, միւքեալէմէյէ կիրի-  
չէճէք տրը : Ֆրանսա տէվլէթի Իքի գըթա  
Ինթիյաթ օրտուսու ամատէ իլլէմէքտէ տրը :  
Պու ճիւլմէ իլէ տախի, հիւքիւլմէթ Թարա-  
ֆընտան ասայիշի հալին Իպգասը գըմընտա  
գուհուրա կէլմէքտէ օլան զայրէթ թէգեիտ  
գըլընմադտա տրը :

Վիէննա, 14 մայիս.

Օրթալըղըն հալի տէյիշիլմէմիշ տրը : Ալ-  
մանեատա հարպ թէտաթիքեաթընա տէվաւ  
օլուռնադտա տրը : Բրուսեա գրալը Բօրսթ-  
տամտաքի մուհաֆըզ ասկէրին կէօզտէն կէ-  
չիրտիկինտէ, հարպա տէլալէթ Իտիճի պիր  
նութգ իրատ իլլէմիշ տրը : Վիէննա տաքի  
մուհաֆըզ ասկէրի պու կիւն Պօհէմեայա  
Եօլմու օլմադ տրը :

Չիւքիւլմէթ Թարաֆընտան, Սիւսէ վէ  
Ջօլլէրէնէ պուղտայ կէօթիւրիւլմէք Եասագ  
Իտիլմիշ տրը : Վիէննա տա կէօնիւլիւ ասկէր  
Թահրիրինէ էմր օլուռնուշ օլուպ, վէ պու  
սէպէպէ մէպի Բրուսեա իլլիսին պուրա-  
լը թէրք իտէճէյի հափաթիսի, ախշամքի  
զաղէթալարտան պիրիսինտէ օգուռնուշ իտէ-  
տէ, սօնրատան ասը օլմատըղը անլաշըլմըն  
տրը :

Ֆլօրանստա ինանըլտըղընա կէօրէ, Վիգ-  
թօր-Էմանուէլ, մայիս 16 տա իլանը հարպ  
Իտիպ, վէ օլ պապտէ, քէնտի էհալիսինէ  
Խիթապէն պիր պէյաննամէ նէշը Իթտիլէ-  
ճէք տրը : Ավսթրիանըն հէր Թարաֆընտա  
պաշը պօզուղ ասկէրի թօրլանմադտա տրը :

Նիւ-Էօրգ, 2 մայիս.

Իսթանեա տօնանմասը, Շիլի իսկէլէլէ-

րինտէն Վալարէգօլու, մարտ 31 տէ թօր-  
թութմուշ, վէ գուհուրա կէլէն Խասարա-  
թըն 20 միլիօն թալէրլիյէ Եագլաշտըղը հի-  
սապ օլուռնուշ տուր, Լ. Թ.

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԽՈՒՄԻՅԻՅՅԵ

Պալեատէքի թէլէկրաֆիտտա սիգ-  
գաթէ շայան իքի Խուսուս փարտը. պի-  
րիսի Բրուսեա էլ չիսինին Վիէննայը թէրք  
Խտէճէք օլուպ, վէ Էրինճիսի Իթալեա գը-  
րալը հազըթիլէրինին, մայիս 16 տա իլա-  
նը հարպ իտէճէք օլմասը. հալ պու քի,  
սօնրատան, պու հափաթիսին իքիսի-  
նինտէ Եալան օլուռնու անլաշըլմըն տրը,  
վէ պուտա թէաճիւլպ իտէճէք պիր շէյ  
տէյիլ տրը. չիւնքի, պէյլէ վագըթլարտա,  
Եալանտան չօգ շէյ պուլուռնադաճալը  
միւլմէրրէպ տրը :

Էլլօպտտա պու կիւնքի կիւն հարպ  
Թէտաթիքինէ պաշլամադը հիւ պիր մէ-  
մալք գալմամըն տրը. հաթթա շուրա-  
ճըգտաքի Եուռնա տէվլէթի տախի, Իհ-  
թիյաթէն այնի թարիգի թուլմայա պաշ-  
լամըն տրը. վէ վագաա, հարպ իլին պուռն-  
տան զիյատէ պիր ալեամէթ օլմամադ.  
լաքին, հէնուպ հիւ պիր Եէրտէն պիր  
Թիւլէնք բաթլամըն, վէ հիւ պիր տէվ-  
լէթ թարաֆընտան իլանը հարպ ճէսա-  
րէթի կէօրիւլմիւշ օլմատըղտան պաշգա-  
պիր պիրինէ մուլարըղ ատտ օլուռնա տէվ-  
լէթլէրին էլ չիլէրի տախի, տիւլմէնլէրի  
բայիթալթլարըն թէրք Իթմէմիշլէրաիլ-  
ճիմէքտիր քի, չիմտիքի հալ տէվլէթլէ-  
րին շու հարպճա օլան թէտաթիքեաթը,  
Խաթանպօլտա Եանկըն սէսի իշիտէրէք,  
Եիւլլէրճէ Փամիլեալարըն, Ինթիյաթա  
րիայէթէն էչեալարըն գաշըրմալարընա  
պէնգէմէքտէ տրը, վէ պուտա էլլէմիյ-  
Եէթտէն տրը, զիւր Եանկըն Եագլաշտըղ-  
տան սօնրա շարըրըպ գալմադ քեարը ա-  
գըլ տէյիլ տրը :

Պագալըմ պու կիւն եէնի պիր խապէր գուհուր իտէր մի . լաքին, ճիւմա իրթէսի մայիս 16 թարիխէ գուհուր իտէն փաւրիս թէլէկրաֆը, էհալիմիդի ալթ իւսթ իթմիշ տիր . չիւնքի էսհամը Ումուդիյե Ֆիյաթընըն 28 օլուպ, վէ 1863 իսթիգրադընըն 253, վէ 1865 իսթիգրադընըն 243 օլմասը, հէրքէսէ պիւլիւք խէվթ ու թէլաշ պաղըշամըն տըր :

Մէզքիւր թէլէկրաֆըն թարիխինտէն պիր կիւն սօնրա, եանի մայիս 17 թաւրիլէ, եինէ փարիստէն, քէզալք ճիւմա իրթէսի սապահըն ալընմըն օլան թէլէկրաֆ, էսհամ իշին 31 Ֆիյաթընըն կէօսթէրմիշ օլտուղու հալտէ, պիր կիւն էվէլքի չէքիլէն թէլէկրաֆտա օլ գաւար ֆարգ պուլունմասը, տիւրլիւ սուլի զաննարա սէպէպիյեթ վէրմիշ տիր . լաքին, պիզ գանն իտէրիզ քի, պուլտաշիւրէ իտէճէք պիր շէյ օլմամալը տըր . չիւնքի, եօգարտա տէրճ իթտիկիմիզ մայիս 15 թարիխի փարիս թէլէկրաֆը, Ֆիլվազը մայիս 16 տա, շէհրի մէզպուրտա ֆօնտուլըն օլ մէթէպէ տիւշմիւշ օլմասը իհթիմալիւն լանա սուրէթտէ կէօսթէրմէքտէ տիր . շէյլէ քի, եէվմի մէզպուրտէ, շէհրի մէզպուրտէ ֆէնա, եանի Բրուսիա էլ չիւնինն վիւննայը թէրք իտէճէյի, վէ իթալեանըն իլանը հարպ իլէճէյի արաճիֆէրէ կէզմիշ, վէ թապիւթիլէ շու արաճիֆէրէ գաստի օլարագ թագվիյեթ վէրէնլէր պուլունմուշ, վէ հալիլէտէ ֆօնտուլըն տիւշմիւշ տիր . հալ պու քի սօնրատան, եանի ֆէրտասը կիւնիւ մէզքիւր հալաւ տիւլէլին ալը օլմատըղը անլաշըմըն, վէ ֆօնտուլարտա թէքրարէն եիւքսէվմիշ օլմալը տըր :

Մէզքիւր մայիս 16 թարիխի փարիս թէլէկրաֆընտա հիշ պիր եանլըշըգ օլմատըղը թագտիրտէ, փարիստէ եէվմի մէզպուրտէ էյլէ պիր ֆէվգէլատէ արաճիֆ գուհուրիլէ Պօսալը ալթ իւսթ իթմիշ օլմասը, այնի թարիլէ, եանի մայիս 16 տա Լօտրատան չէքիլմիշ օլան թէլէկրաֆ Ֆիյաթընըն տապան տապանա զտտ օլմասը (30 իլէ 30 1-2 իտի, նասը քի 48 ինճի Մանկուլմէտէ պիւտիրիլմիշ տիր) տալի թաստիգ իթմէքտէ տիր :

Իմտի թէլէքքիւր օլունմալը տըր քի, մէզքիւր ֆէնա թէլէկրաֆ, պիր իքի կիւն էվէլ եէթիշէրէք, օրթալըղը հատէն զնյատէ ալթ իւսթ իթմէմիշ տիր :

— Ղազէթալարտա օգուլմուշ օլան շու աթիտէքի պահս օգուլմալը շայան կէօրիւնտիւկիւնտէն թէլէքճէմէ իտէրիզ :

« Իթալեալարըն էյլէ գուսուլարը վարտը քի, քէնտի իսի խասսէլէրի միտալեասընըն թէրս թարաֆը սալըսա սէզա տըր : Սօգազարտա կէօրիւտիւքտէն

պաշգա, գամարալարտա տալի, ասարը հէյճանը նէֆս կէօրիւլմէքտէ օլուպ, կէլէք Սէնաթօ մէճիսի, վէ կէրէք մէպուսանը միլէթ մէճիսիտէ, եալընըզ պիր ազանըն րէյի էքսիք օլտուղու հալտէ, էքսէրիյէթի արա իլէ, Մ. Սիալօճայա, մալիյէճէ իսթէտիկի գատար, եանի ֆէվգէլատէ սուրէթտէ գուտրէթ վէրիլմիշ տիր : Վագաա, պուլնլարըն քեաֆֆէսի իսի շէյլէ տիր . լաքին, քեաֆֆէսի տալի էմրի պասիլէթին խարիճիւնտէ տիր . վէ պուլնլարըն քեաֆֆէսի տալի, թէճիւլէ պէսիզլիլէ պէրապէր, հալայի նէֆս մաղուպիյէթին տէլալէթ իթմէքտէ տիրէր :

« Կէրէք, հարպ հագգընտա պիր արգու, վէ պիր զայլէթ կէօրիւլմէքտէ տիր . լաքին, շու օլունտա լազըմ կէլէն սէրմայէ, պիր տէրէճէյի միւսալթալտա պուլունմագտա տէյիտիր : Վագաա, Ավսթրիանըն վէնէտիյի զայպ իթմէսի իհթիւմալէնտիր . լաքին, իթալեանընտա, Բօմանեղը, Թօսգտնոյը, Քիլիսէ մէմալիքի, վէ նաքօլի մէմալիքի զայպ իթմէսի իհթիմալտէ տիր : Տիւք տիր քի, պուլունտա իլմի մանթրգա վէ ալլէ մուղայիր սուրէթտէ հարէքէթ օլունմագտա տըր : Իթալեանըն հալի, զըրհար վէ սիւսհար իլէ միւզէյէն պուլունման ճէնքճիլէ գարը, զըրհար վէ գալգանսը օլան պիր ճէնքճիլին գարըն չըգըպ հիւճուլ իթմէսիյէ միւշապիս տիր տէնիլտէ սէզասըր : զիրա, տէվէթի մէզպուրտէ, Մինչիօ եաղընընտա, միւսթաշքէմ պիր գալեասը պուլունմատըղը հալտէ, Ավսթրիանըն պէզայէթ տէրէճէտէ միւսթաշքէմ պուլունման տէօրթ գըթա գալեալարընա հիւճուլ իթմէք նիյէթ ինտէ կէզմէքտէ տիր . կէրէք, Գրէմօն գալեասընա իսթիհէքտա վիթմէքտէ տիր, լաքին մէզքիւր գալմանին իքմալ իտիլմէսի սէնէլէրէ միւհթաճ պուլունմագտա տըր :

« Էյլէ պիր վագըթտա պուլունմագտալը քի, իթալեալարըն րաճօն իլէ սէյլէշմէյի լալըգըլա պիլմէտիլէրիտէն, եալասըն կարիպալտի, եալասըն իթալեա, վէ հալթթա, եալասըն վիլթթօր էմմանուէլ տէյի պաղըշմագտա տըրար, Պիլմէյիզ քի, սօնրատան իլալէ օլունման նահիյէթիտէ, իլալիլալա շաղըլարըն վագըթտա, իգաֆէթի մէզպուրտէն սօնրա կէօրիւլտիւկիւ գատար զօրպալար մէյտանէ կէլէճէք միտիր . օլ պապտէ նէհիւքիւլմէթ, վէ նէտէ զաղէթալար հիշ պիր շէյ սէյլէմէքտէ տէյիլ տիրէր :

« Ճէնօվալտան ալտըղըմըզ պիր մալիւմալթ, զնյատէսիլէ տիգգալթա շայան տըր . շէյլէքի, թէվալթուրէն իշիտիլտի կիւնէ կէօրէ, պուլնտան ազ մուգատտէմ, Բրուսիա տէվէթի, իթալեալը, վէնէտիլէ գարըն հիւճուլ իթտիրթմէք նիյէ

թիլէ թահրէք իլլէմիշ, վէ իթալեա տալի, րուլի մուվաֆագաթ կէօսթէրտի կիլլէ պէքապէր, մալիյէճէ մուգալիգասընը, վէ պիւնաէն ալէյ 500 միլիօն ֆըրանք, Կիյեօմ հագրէթլէրի իյանէ իլլէտիկի թագտիրտէ, միւրատ ու մագսէտիսին մէվգըի իճրայէ գօնուլաճաղընը տալի պէյան իլլէմէսի իւզէրիւնէ, Պէրլին գապիլէթօսուլա բագարըղա կիրիշմիշ, վէ ազըպէթքեար 400 միլիօնա գալար վէրիլմիշտիր Պու հալալտիս պիր վագըթ զաղէթալարտա կէզտիլտէն սօնրա, քէօշէյի իսթրոտան ֆէրամուշ օլունմուշ տուր Լաքին, Ճէնօվալարտան պիւրիսինն պիր մէքթուպտա եաղտըղընա կէօրէ, ֆըլըլար տօլուսու ալթուն նագլ իտիլմիշ տիր : Մէրգուլ մէզքիւր ֆըլըլարտան իքիւնճի տէֆա նագլ իտիլտիլին տալի իլար իլլէմիշ տիր : Պիլմէյիզ շու ալթունլար կիւնիւլէճէ մի ալիտ իտիլէր : Ֆագաթ շու գատարընը պիլիլիզ քի, 40 միլիօնուզ իմիլլէր :

« Ալէպա նէ՝ Էպար վար իտի պուլնտա : Օլ պապտէ շէյլէ մանեա վէրիլմէքտէ տիր : շէյլէ քի, Բրուսեանըն նէնֆնամ ֆիքգաթօնու, Բրուսիա ալիլալը բըրէնա Խալալէրի Թուլօնա կէթիլէն Տօլֆէն նամ վարօր իլէ պիլիլքտէ կէլմիշ տիր : Մէզքիւր ֆիրգաթօն Մարսիլայա գատար կիլմիշ, վէ ալթուն ֆըլըլարընը օրպա չըգարտըղտան սօնրա, Ճէնօվայա կէլմիշ տիր : Մէզքիւր ալթունլար օրատան պիր իթալեան կէմիսինն եիւքլէթտիրիլէք, Ճէնօվայա կէօտտէրիլմիշ տիր :

« Մէպալը մէզպուր օրատա հիւքիւմէթէ թէսիլմ օլունմուշ տուր : Չու էսլարըն քէշիլնտէն անլաշըմագտա տըր քի, շէհրի մէզպուրուն պանգասընտա, վէ սալիր ազճէ ախգուլթասընա մախսուս պուլունման մահէլէրիտէ կէօրիւլէն ալթուն պօլուրու, շու սէպէպտէն նէնթիթ իթմէքտէ տիր :

« Ֆագաթ, պու Էպարտա պիր քէօշէ վար տըր քի, պիր տիւրիւ ալլայա մամըլը տըր : եանի, տիւք իթիլէրիզ քի, Ֆիլվազը ժէնէրալ Լա Մարմօրա էկէր գօնթ տը Պիլմարգ իլէ, 400 միլիօնուզ պիր բագարըղա կիրիլմիշ իսէ, աճէպա նէ՝ սէպէպէ մէպիսի տիր քի, մէպալը մէզպուր, Խօղրուտան տօղրուեա նէգարէթի պահրիլէ վէ եալտա նէգարէթի հարպիլէ խաղիլնէ սինէ կիրմէյիպտէ, Ճէնօվանըն պանգասընա թէսիլմ իտիլմիշ տիր :

« Մէպալը մէզպուրտան լա ազալը 20 միլիօնու իթալեա ապիլիլին 80 թապուրունա իթա օլունարագ հարպա տալթ թուլունմուշ, վէ լէվաղիմալթ քիւլլէյի տալի տէրտէսթ գըլըմըն տըր : »

Չալթէն տէքքեար օլան հագըրըղար



Պիզճէ պու խոստումս զիյառէ տիգգաթ օլունմալը, վէ հէր չօճուղուն, հէր չըզտըղը մէճլիստէ, ատէթա իզհարը պէլաղաթ իտէպիլմէսինէ չալըշըմալը տըր. չիւնքի, ճէմիյեթի պէշէրիյեթտէ, պաշըճա իզթիզա իտէն չէյ, պիլտիկինի եազապիլմէք վէ սէօյէյէպիլմէք տիր, վէ պունաստա իշթէ չօճուղար, անճագ սիննի սաղիլըրինտէ, մէքթէպլէրտէ, չարագրութիւնլար եազըպ, վէ հութըլար սէօյէյէպլէ արըշապիլիլըրէր:

Հայըֆ քի չիմտիյէ գատար մէքթէպլէրիմիգտէ պուլունան հօճալարըն էքսէրիսի, նէ լայըզըլա պիր չէյ գալէմէ ալապիլմէքտէ, վէ նէտէ պուլունտուղարը մէճլիսէրտէ, վէ ըիս ըիս էթէք գալուշտուրուպ, վէ « ծառայ եմ աղաս » տան պաշգա պիր լազըրտը իտէպիլմէքտէ տիրլէր. վէ քէզալիք չօճուղարըմըզ, թըպըզ հօճալարը կիպի, գօրգագ, տուրկուն, կէզէք, վէ տիլսիզ կիպի պիր հալտէ պուլունմագտա տըրլար:

Պու էսէֆ իտէճէք հալլէր, « ագըլը եախօտ էսկի » էրմէնիլէրիմիզ գաֆալարընճա, ատապ ու թէրպիլիէ ալեալմէթի տիմէք օլտուղունտան, հօճալար քէնտիլէրի էօյէ հըմպըլըզլար իծրա իթտիքտէն պաշգա, չալիլտանէ տախի, աշինի, ատէթա « բարոկան » տէյի էօյրէթմէքտէ տիրլէր. վէ պունա տախի իսպաթ, գէնկին չօճուղարըմըզըն, էանաֆ վէ ֆուգարա չօճուղարընտան զիյատէ հէօտիւք օլմալարը տըր. չիւնքի, օնլար տանա զիյատէ հօճա կէօրիւպ, վէ պինաէն ալէյ հիւյա տանա զիյատէ թէրպիլիէ էօյրէնմիշ օլտուղարընտան, եէօրիւտիւքլէրի եէրտէ գօլուն կիպի սալընպ, վէ մէճլիսէր իշինտէ իսէ, « արճան » կիպի տիքիլմէքտէ, վէ մաազալլա՝ աղըզլարըն աշտըզլարընտա, տէօրթ լուղէթի պիր արայա կէթիլմէք իշին, խայիլմէ գահմէթ չէքմէքտէ տիրլէր:

Պու խոստումս միլլէթիմիզ բէք չօգ եանըլմագտա օլտուղունտան, այըճա նաղարը տիգգաթըն տալէթ իտէրէք խապէր վէրիլիզ քի, պու ճիհէթլէ մէքթէպլէրիմիզ պիր ագճէ իթմէզ պիր հալտէ պուլունմագտա տըր. չիւնքի, կիտէն մէսարիֆաթա գարշըլըզ պիր չէյ էօյրէնէմէտիքլէրինտէն սարֆը նաղար իտէլիմ, հալ պու քի, ճանլը կիրէն չօճուղար, ճիզվիլթլէր էլինէ տիւշէն պիլարէլէր կիպի, պիրէր ճանսըզ « գատալբա » օլարագ տիշարը չըզմագտա տըրլար. էսէֆ իտէճէք հալ, հէր սէրպէսթիյեթի չօճուղուգտա էօյրէտէճէք եէրտէ, թապիլի պուլունան, եանի սիննիլէրինէ մախսուս օլտան տէրպէսթիյեթլէրինի տախի զայպ իթտիրթմէքտէյիզ:

Պու օէօյէտիկիմիզին նէ գատար հագգը օլմալընն անլաշըլմասը իշին, րոււմ վէ ճըրէնք մէքթէպլէրի չօճուղարը իլէ, պիզիմ մէքթէպլ չօճուղարընն հալ ու հէյեթ վէ հարէքթէթլէրինէ տիգգաթ օլունմալըն բէճա իտէրիլ:

Մէգըր իլիմիլէր հէր օանաթ ու հիւնէր վէ ախգուիթա իշին էլզէմիյեթլէրտէն պուլունտուղունտան, պունլարտան հէր գանդիսի էքսիք գալսա, չալիլտանէ պիլիւք ղաալըլըզ իտիլիշ օլուր. չիւնքի, ճիզը

պիր մէսարիֆ իշին, պիլիւք պիր ֆայիտէտէն մահրում գըլընմըզ պուլունալը: Մէքթէպլէրիմիզտէ իսէ, չիմի, ֆիզիք, վէ ըէսիմ տէրսի, բէք նաալիլէն կէօրիւտիւկիլթագտիրտէ, մուղայիլի օլարագ, տիրացուլուգ տէրսի վէ հօճասը ալըղը, էն ֆագըր վէ էն քիւշիւք մէքթէպլէրտէ տախի կէօրիւմէքտէ օլուպ, վէ հալ պու քի տիրացուլուգ, անճագ քիլիսէլէրէ վէ բաբաալարա մախսուս պիր չէյ օլտուղունտան, ալէսսէվիյէ չօճուղարըն էօյլէ պիր անկարեայա թէհի եէրտէ վագըթ սարֆ իթմէյէ ալապօրճլարը եօգ տուր, օնու բաբաալար տիւշիւնլիլ, վէ խասսէթէն պիր գաշ եէրտէ տիրացուլուգ մէքթէպլէրի աշմալը, վէ քէնտիլէր բաբաալըզտան նասըլ կէշինմէքտէ իտէլէր, օնլարը տախի տիրացուլուգա կէշինտիրթմէլի տիրլէր:

Պալեատէքի էօյրէթտիրիլէճէք իլիմիլէր, չիմտիլէ գատար չօգ տէֆա կէօրիւտիւկիլկիպի, եալընըզ քիթապլարտա օգութտուրումալըզ, իլլա, ամէլիլեաթը տախի կէօթէրիլմէլի, վէ հէր մէքթէպլտէ, իճապ իտէն խարիթալար, բէսիլմէր, վէ ալէթլէր պուլունմալը, վէ անճագ սիւս իշին եա եիւքտէքլէրտէ ասըլարագ, վէ եախօտ տօլապլարտա հըֆզ իտիլէրէք, չօճուղար մահրում գըլընմալըզ, իլլա հէր սաաթ իզէրլէրինտէ օյնաթտըրլմալը, եանի իսթիմալ իթտիրիլմէլի, վէհասըլ, տիւննանըն սօնունա գատար սագլանըլաճագ տըր կիպի պիր հալտէ թուլթուլմալըզ, էսկիտիքլէրի, եըրթըլտըզլարը, վէ գըրըլտըզլարը կէօրիւմէլի, վէ արտտան եէնիսի ալընմալը տըր: Պիզիմ, չու սօնրաքի լագըրտըլարըմըզ պաղըլարա աճալիպ կէօրիւնմէսին, զիրա, պօշ եէրտէ սէօյլէմէյիպ, իլլա, չունու անլաթտըրմագ իսթէրիլ քի, պաղը մէքթէպլէր, էօյլէ պիր չէյէ փարա վէրաթլէրինտէ, չալիլտանտէն զիյատէսիլի սագըլմագտա, վէ օլ նիյէթլէ, չալիլտանըն թահսիլի մալիւմաթընա, ճահիլմէ մանի օլմագտաալըր:

4. Վէրիլմէք տէրս քիթապլարը եախօտ էլ եազըսը տէֆթէրլէրէ տախի տիգգաթ իզթիզա իտէր:

Տէրս քիթապլարը ուղուն վէ գօլալըզըլը եաբըլմըզ օլմալըղը հալտէ, չալիլտանըն պօշա վագըթ սարֆ իտէճէյի չէօյլէ տուրսուն, տէրսլէրի գօլալըզլա անլամաաղընտա օանաճաղը, վէ պինաէն ալէյ օգուլմագտան սօլուլաճաղը թապիլի տիր:

Պիր չօճուղա, զիյատէսիլի օգուլմագ արգուսու վիրէն չէյ, պաշըճա, օգուսուղունա անլարպ թէլէզզիւզ իթմէթիլի օլուր:

5. Տէրս վագըթլարը լայըզըլա թագաթմօլունմատըղը, մէսէլա, պիր չօճուղ 6 օտաթտա անճագ 5 տէրսէ պագապիլիլ իքէն, պէշալթը տէրս եիւքիւ ալթընա գօնուլաղու թագաթիլտէ, հիշ պիրիպինի լայըզըլա թահիլ իտէմէյէճէյի, վէ թահիլմէ կէրիտէ պօլունտուղունա կէօրիւքճէ, բէֆիզլէրի պէնիլտէ իտէլի տիւշէրէք, կիւնտէն կիւնէ տիւշարը մահրում նիյեթլէ օլաճաղը, վէ պիլթիկինի տախի ունաաղալ շաշըրաճաղը միւճէրէպ տիր:

Պիշլիլէրի երբէն:

ԻԼԱՆԱԹ

Համո օլտուն, արգու վէ միւլաալըմըզ իւզըն, Մանգուլմէմիզ իքի հաֆթա, տան պէրու հէր կիւն չըգալըլապիլմէյէ, վէ տօսթլար թարաֆընտան զուհուրա կէլէն մէմուկիլիլթ իսէ, պիզլէլի գաթպէ գաթ թէշվիք իլլէմէյէ պաշալմըշտըր:

Փագաթ, պիր իուսուս մահրումնիյա եէթիմիլի միւլմէտուր օլմագտա տըր. չէօյլէ քի, թաշալարտա մէսէլա էլըզինկեան, եէնիլէհիլ Ֆէնարը, Մանասթըր, Շուլմնու վէ մահէլլի սայիլիլտէ պուլունան պաղըզաթլար, Վարագա պէտէլինի էտա իթմէտիքտէն պաշգա, Մանգուլմէ 30 ինճի նիւսիլէյէ եէթիլիլթ իքէն, հալեա անըն իշին տախի փարա կէօնտէրմէմէքտէ, վէ բօսթա փարաալ սախի իւսթէ կիթտիկի հալտէ, պատիհապա ղազէթա օգուլմագտա տըրլար:

Իմտի, էօյլէ քիմէսնէլէրէ, իշպու 30 ինճի նիւսիլէսինտէն պաշգա ղազէթա կէօնտէրիլմէյէճէլինի իլիթար, վէ պօրճլարըն սէրիան էտայէ հիմմէթ իթմէլէրինի բէճա իտէրէք, պու տէֆալըզ վազիթէսիլիլթլէրինի խօշ կէօրիւր, վէ սիւքիլթ իւզըն միգտարի քիթայէ պէրէլէրիլ:

— Մանգուլմէ 30ար փարայա հէր թալապտա սաթըլմագտէ օլտուղու հալտէ, պիր թագըմ միւլթէրիպլէր հալեա էօթէքիլի պէրիլթիլի օթլագճըլըզլա թալիլ իթմէքտէ օլտուղարընտան, խասսէթէն պիր պահս տէրճի իլէ, էտէպսիլիլթլէրինի ալէնէն եիւզէրինէ վուրուլմասը թարաֆընդա բէճա օլունմուշ իսէտէ, էօյլէ արսըզլարը ղազէթա վասըլթաալ թէրպիլի իթմէքտէն, քէնտիլէրին եիւզէրինի էքշիտէրէք, ղազէթալարըն վիլմէմէլէրի տահա գօլայ օլաճալընը խապէր վէրիլիլ:

— Մուլթէզզիլէրիմիզտէն Պ. Միլտիլ պիր այտան պէրու սայիլ իշլէ մէշըլլ պուլունմասը միւլապէսէսիլլէ, միւլթէզզիլթ իսրումէթիլի պաշգա պիր չօճուղա իհալէ իթմիշ օլուպ, վէ մէրգուլմ չօճուղուն իսէ, հէնուզ աճէմի օլմասը ճիհէթլէ, պաղըզաթլարըն ղազէթալարը վագթիլտէ կիթմէտիլի մէմուլիլիլ օլտուղունտան, էօյլէ ղազէթաալ կիճ եախօտ էքսիք կիտէն ղաթլարըն, սէրիան թարաֆընդա իլիթարա հիմմէթ իթմէլէրի իլպար գըլընըր:

— Մէքթէպ պահսըլըզըն թէքմիլինէ եէրիմիզ միւսաաալտէ իթմէտիկինտէն, պագըլիլթիլ եալընա թէլըք իտիլիլ տիր:

ՍԱՀԻՊ ՂԱԶԷԹԱ

ԿԱՐԱՊԵՏ Յ. ՓԱՆՈՍԵԱՆ

ԼԷՎԱՆԹ ԷԲՐԱԼՏԸՆ ԹԱՊԻԱՆԵՍԻՆԵԹ  
ԳԵՌՈՂԱՆԱ ԶՈՂԱԹ ԵՈԼՏԱ, ԶՅՅՈՂԱՆԱ ԱԳՏՈՒԼԱԶ  
ԳԻՐԱՅԷԼԷՐ ԳԱԲԵՐԸԸՆԱ ՆԻՏԵՐՈ 549: